

ըութի . Փեթրպուրկ եւ Մոսքուա 17, Խաղան 9, Ներչինսք 2, եւ Երբութսք 8: — Դնեմք թէ տարին 100 փոթորիկ պատահի . չորս եղանակաց մէջ պատահած փոթորիկները՝ անոր համեմասութեամբ՝ կրնամք այս կերպով բաժնել .

	Զմեռ Դարուե Ամառ Աշուն
Արեւմտեան Եւրոպա	8,9 17,7 52,5 20,9
Չույցերի	0,4 20,6 69,0 10,0
Գերմանիա	1,4 24,4 66,0 8,2
Միջին Եւրոպա	0,0 15,7 79,3 5,0

Ինչպէս որ այս ցուցակէն եւս կերեւի , արեւմտեան Եւրոպայի մէջ բոլոր տարին պատահած փոթորիկներուն միայն 10^ո մասը ձմեռը կպատահի , իսկ ամառը անոր կէսը . Զուեցերիի ու Գերմանիոյ մէջ ձմեռը փոթորիկ պատահիլը խիստ

կարգէ դուրս բան է . բայց ամառը երեքին երկուքը այն տեղը կպատահի : Եւրոպայի ու Ասիոյ մէջտեղերը ձմեռը փոթորիկ չլինիր . փոթորիկներուն չորսին երեքը ամառը կպատահին , գարնան եւ աշնան պատահածներն ալ այն միջոցներուն տաք ամիսներուն կպատահին . ուստի կարելի է իրաւամբ ըսել թէ տարւոյն կէսին մէջ ամենեւին փոթորիկ չլինիր :

Միջերկրական ծովուն հիւսիսային կողմերը , եւ գլխաւորապէս Ցունաստան , փոթորիկներու ժամանակը գարունն ու աշունն է . նոյնպէս եւ Խտալիա , ուր տարին գրեթէ 40 փոթորիկէն աւելի կպատահի : Հռոմ քաղաքին կողմերը բոլոր տարին 64 օր միայն անձրեւ կուգայ , իսկ Պատուա քաղաքը տարւոյն մէջ 120 օր :

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Տ Ե Վ Ե Կ Ո Ւ Թ Ւ Ւ Ք

Ճանապարհի վրայ պատահած փորձանմներու և հիւսիսութեանց առեն ընելու առաջին դարմանները .

Շատ գիպուտածներ , փորձանքներ , հիւանդութիւններ կպատահին մարդուս , մանաւանդ ճանապարհորդութեան ատեն , որոց դարմանը անպատճառ պէտք է ընել՝ առանց բժշկի սպասելու կամ մինչեւ որ բժիշկը համնի : Ո՞րչափ անդամ եղած է որ այսպիսի փորձանքէ մը ետքը պէտք եղած առաջին դարմանները չընելով՝ յետոյ բժիշկ համնելն վերջը անդարմաննելի եղած է փորձանքը կամ հիւանդութիւնը : Իրաւ է որ շատ մարդիկ ընտանեկան կամ թէ պառաւական ըսուած հնարքներով դարման կրնեն այսպիսի ժամանակ , բայց այն դարմանները ամէն մարդ չգիտնար , եւ կամ այնպիսի կերպով կընէ որ օգուտի տեղ աւելի կվնասուի հիւանդը : Մեք այստեղ գլխաւոր փորձանքներն ու անսոնց գեղերը դնեմք , որչափ որ կարելի է պարզ եւ համառոտ բացատրութեամբ :

ԿԱԹՈՒԱՆ , ՈՐ Է ՏԱՄԼԱ .

Ո՞ր եւ իցէ կաթուած , որ է տաճկերէն տամլա ըսուածը , խիստ քիչ անգամ կպատահի որ յանկարծական լինի , այլ միշտ առաջուց կիմանայ հիւանդը երբոր գլուխը կըցաւի կամ կծանրանայ , ականջները կխօսին , գլուխը կպարտի եւ ուշը կվերանայ :

Երբոր հիւանդի մը կաթուած կզարնէ , պէտք է խոկոյն հիւանդը այնպէս պառկեցընել որ գլուխը բարձր կենայ , հագուստին կոճակները եւ կապերը քակել , վիզը եւ կուրծքը բանալ , գլուխը պաղ ջրով թրջել , մանաւանդ ջրի մէջ թրջած լաթ եւ կամ սառոյց դնելով գլխուն վրայ . ոտքերը տաք ջուր գնել , ջրին մէջ մանաւանդ (հարտալ) կամ մոխիր ձգելով , սրունկներուն մանաւանդի գնել ջրով կամ քացախով շաղուած , եւ որչափ կարելի է շուտով առատ արիւն առնել :

Երբոր հիւանդին երեսին գոյնը սաստիկ նետած է եւ երակին զարնուածքը տկար, ըսել է թէ կաթուածը ծանր կամ ջղային է. այնպիսի ժամանակ պէտք չէ արիւն առնել, այլ մանանելս դնելու է վզին վրայ, ամոնիաք կամ թռչական աղ ըսուած հեղանիւթը հոտութացնել, անկից քանի մը կաթիլ գլխուն վրայ ցանել, եւ գրեիս տալ՝ մէկ դրգալ ձէթով, որ հաւկըթի դեղնուցով խառնոծ պիտի լինի:

ԹԵՒԻ ԿԱՄ ՈՏՔԻ ՏԵՂԻՆ ԵԼՆԵԼ.

Թեւը կամ ոտքը տեղէն ելած կըսուի երբոր ոսկորին ծայրը խաղի տեղէն կիսախտի ու կելնէ. այս փորձանքին ժամանակը հիւանդը սաստիկ ցաւ կիմանայ, եւ որ եւ իցէ մարդ չկրնար ելած թեւը կամ ոտքը տեղը ձգել՝ չգիտնալով ոսկորին ձեւը կամ դիրքը. ուստի պէտք է անպատճառ բժիշկ կամ ոսկրաբոյժ (զլրզգալ) կանչել. իսկ առժամանակեայ ընելու դարմանն այս է. հիւանդին թեւը կամ ոտքը որչափ որ կարելի է հանգիստ դիրքով մը դնելու է եւ վրան անդադար պաղ ջրի մէջ կամ քացախ ջրի մէջ թրջած լաթ դնելու է, որ պէս զի բորբոքում կամ տաքութիւն չպատճառի, եւ ոսկորը դեռ տեղը չգրուած՝ չուռի մարմինը կամ թէ քիչ ուռի:

ԳԼՈՒԽ ՊՑՈՅՑ.

Դլիու պտոյտը շատ անդամ ետքէն գալու կաթուածի նշան է, բայց եւ երբեմն ինքնին տկարութիւն կամ հիւանդութիւն մի է որ երկար ատեն կրնայ քշել. որով ոչ միայն մարդուս գլուխը կպարտի, կամ թէ աչքը ամէն բան պալտելու պէս կտեսնէ, հազանաւ աչքերը կմթնան եւ ընդհանուր տըկարութիւն մը կիմանայ հիւանդը բոլոր մարմնոյն վրայ:

Այս գլխու պտոյտը անցընելու համար պէտք է հիւանդին ծոծրակին կամ վզին վրայ մանանեխ (հարտալ) գնել, եւ ապսպրել որ քիչ կերակուր ուտէ եւ շատ քալէ:

ԶԵՐՄ ԿԱՄ ՏԵՆԴ.

Զերմը կամ տենդը, որ է սրբմա կամ հիւմնա ըսուածը, սաստիկ տաքութիւն է, հետն ալ հիւանդին երակը խիստ շուտ կզարնուի, հիւանդը ուժէ կընկնի եւ շատ անգամ տաքութենէն առաջ ներքին պաղութիւն՝ սարսուռ կամ գող կունենայ:

Զերմին տեսակները խիստ շատ լինելով՝ երբեմն ալ շատ վտանգաւոր, անպատճառ հարկաւոր է բժիշկ կանչել. բայց մինչեւ որ բժիշկ կհամնի՝ պէտք է պաղեցնող ըմպելիք խցընել, ինչպէս լիմոնատ, շաքարաջուր՝ մէջը քանի մը կաթիլ քացախ կամ տորտ (զլրզմ բարբար) գնելով. օգտակար է նաև եւ գլխուն վրայ պաղ ջրի մէջ թրջած լաթ գնել, մէջքին ու սրունքներուն վրան ալ՝ մանանեխ:

ԱՉՔԻ ԿԱՄ ԱԿԱՆՁԻ ՄԷՋ ԲԱՆ ԸՆԿՆԵԼ.

Երբոր մէկուն աչքին մէջ ընկածը կակուղ շիղ կամ աղտ է, բնական ճարն է թեթեւ կերպով աչքը ջրով լուանալ եւ մատով աչքին ներսի անկիւնը կոխելով արցունք բերել. շիղը կամ աղտը արցունքին հետ մէկ տեղ դուրս կելնէ: Եթէ աչքին մէջ ընկածը երկըթի կամ ածուխի կտոր է եւ այնչափ փոքր որ աչքով ալ չերեւիր, պէտք է մանրացուցով նայիլ, եւ գնդասեղով դուրս հանել ու յետոյ պաղ ջրով լուանալ:

Երբոր մէկուն ականջին մէջ գրսէն բան մը կամ ձճի մը մտնէ, պէտք է ջանալ մէջէն հանելու կամ բարակ աքցանով կամ մազիսիլով (ձլմպրզ) եւ կամ ականջին մէջ

գաղջ ջուր կամ ձէթ լեցնելով. եթէ կարելի չէ սառվ գարման մը ընել, պէտք է ականջին մէջ ծրչափ կարելի է խորունկ թուղթ մը դնել կլորած, երկու կողմը ծակ, բարակ կողմը գէպ ի ականջին մէջ, եւ գրսի լայն կողմը բանկցընել. այն կերպով թուղթը շնչելոյզ մեքենայի կամ ջրհանի զօրութիւն կունինայ եւ ականջին մէջ մտած բանը կրնայ գուրս քաշուիլ:

Երբոր վէրքի կամ խոցի մը մէջ գրաէն բան մը ընկնի, խոցը կրնայ աւելի գրգռիլ եւ զոյցրանալ. այնպիսի ժամանակ պէտք է խոցը գաղջ ջրով թրջել եւ լուանալ սպունգով կամ ջուրը վրան սրսկելով:

ԶՊԱՅԱԽՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՑՆՑՄՈՒՆՔ ԶՊԱՅ.

Զղային ցնցմունքը այնպիսի հիւանդութիւն մըն է որ տղայոց վրայ տղու ցաւ կը սուի, կանանց վրայ զղացաւորիւն եւ արանց վրայ զղակապութիւն: Տղայոց կհանդիպի այս ցաւը սովորաբար ակռայ հանած ժամանակները, եւ երբեմն երբոր իրենց արիւնը գլուխներուն կզարնէ, կամ թէ բանէ մը սաստիկ կվախնան, կամ երբոր ճճի ունին փորերնին, կամ թէ անմարսութիւն եւ կամ պաղառութիւն ունին: Կանանց ջղացաւութեան պատճառ շատ անգամ բարոյական կիրք կամ այլայլութիւնն է. իսկ երիկ մարդոց ջղակապութիւնը մասնաւոր հիւանդութիւն է ողնայարի:

Մինչեւ որ բժիշկ համնի՝ պէտք է հիւանդը անկողնի վրայ պառկեցընել որ քովերը եղած բաներուն չզարնուի. եթէ տղայ է հիւանդը, պէտք է թեթեւ մաքրողական տալ. եթէ կնիկմարդ, քանի մը կաթիլ castoreum կամ կատուախոտ, եւ եթէ երիկմարդ, կոնկի ոսկորին երկայնութեամբը պէտք է ապակի կամ եղջիւրիկ դնել, եւ սաւուցով կամ պաղ ջրով կոնակը շփել:

Քթէն Արիւն ԳԱԼ.

Քթէն արիւն գալը երբոր արեան սաստիկ առատութենէն պատճառաւած է, կամ թէ հիւանդութենէ մը ետքը կուգայ ու հիւանդը անով թեթեւութիւն կիմանայ, վնաս մը չունի եւ ամենեւին գեղ ընել հարկաւոր չէ. վասն զի այն հիւանդութիւն չէ: Բայց երբոր արիւնը խիստ շատ անգամ կուգայ, եւ կամ ամէն եկածին սաստիկ առատ է, պէտք է առանց գարմանի չժողուլ, մանաւանդը երբ կտեմուի որ արիւն գալով հիւանդը ուժէ կընկնի: Ամենէն թեթեւ ու հարկաւոր գարմանն է գլխուն կամ ծոծրակին վրայ պաղ ջրի մէջ թրջած լաթ դնել, քթին մէջ արիւնարդել ջրով թրջած խըծուծ դնել, պաղեցընող ըմպելիք խցընել, եւ կերակուրը խոտեղէն տալ պաղ պաղ:

Երբեմն քթէն գալու արիւնը բերնէն կուգայ. եթէ յայտնի է թէ բերնէն է եկածը, վնաս չունի եւ նոյնպիսի թեթեւ գեղեցով կանցնի. իսկ եթէ իմացուի որ թոքէն կուգայ արիւնը, ծանր հիւանդութիւն է՝ երբեմն ալ վտանգաւոր: Այսպիսի ժամանակ պէտք է հիւանդը մեծկակ սենեկի մէջ գընել, կոճակներն ու կապէրը քակել, արիւնը տաքցընող բաներէ զգուշացընել, եւ խօսիլ չտալ. կուրծքին վրայ պաղ ջրի մէջ թրջած լաթ դնել, աղջուր խցընել գդալ գդալ, սրունքներուն վրայ մանանեխ դնել եւ կամ ոտքը գաղջ ջրի մէջ դնել՝ ջրին մէջ մոխիր կամ աղ կամ թեփ կամ մանանեխ ձգելով:

Երբոր արիւնը ստացոքսէն կուգայ, կամ թէ որտէն ետ եկած կերակրոց հետ խառնէ, առաջին գարմանն է մէկ գգալ րիչին ըսուած եղը խցընել եւ վրայէն աղի ջուր կամ քացախջուր, կամ թէ մէկ գաւաթ ջրը ի մէջ կէս խահուէի գգալէն քիչ պաղեղ դնել եւ հալեցընել եւ այն խցընել:

Երբոր մէկը գեախն ընկնելով կամ տեղ մը զարնուելով գլուխը պատուի եւ արիւն

*

քիչ է արիւնը՝ կարելի է պաղ ջրով կամ քացախջրով լուանալով անցընել. եւ եթէ արիւնը սաստիկ է, որչափ կարելի է շուտով պէտք է արիւնին ելած տեղը մատով կոխել եւ կամ կապով մը պատել:

ՔՐՈՒԹ.

Քրուփը շատ վտանգաւոր հիւանդութիւն է տղայոց համար, մանաւանդ երբոր դարմանը ուշանայ: Այս հիւանդութիւնը կոկորդի եւ շնչառութեան գործարաներու բորբոքումն է, որով շնչառութեան խողովակներուն մէջ նոր մաշկ մը կձեւանայ, հիւանդին շնչառութիւնը կարգիլէ ու կխըզ-

գէ: երբեմն փոխագրական է այս հիւանդութիւնը, երբեմն ալ քամի զարնելէն կամ պաղ առնելէն կպատճառի եւ կոկսի խռպոտ հազով մը, որ շան հաջելուն կնմանի, եւ հազէն վերջը խղդուկ եւ շչող շնչառութիւն մը կունենայ:

Այս հիւանդութեան նշանները տեսնուելուն պէս՝ պէտք է թեթեւ փսխողական մը տալ (մեծերու համար մէկ ապուրի դգալ, եւ տղոց համար մէկ խաչուէի դգալ): Թէպէտ եւ երբեմն հիւանդին սիրտը ետ չգայ անով, սակայն գեղը իւր զօրութիւնը կը բանցընէ. վասն զի այն նոր մաշկը ձեւացընող հիւթերը անով կցը բին. միայն թէ զգուշանալու է որ փորհարութիւն չպատճառի:

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ս

ԱԶԲ, ՏԵՍՈՒԹԻՒՆ.

(Շաբայաբութիւն).

Խնչէ՞ն է որ քաղաքի կամ գեղի մէջ աւելի դիւրաւ կիսակընամք առարկայից ո՞րչափ իեռու լինելը՝ քան թէ ծովու վրայ կամ երկնքին երեսը.

— Վասն զի քաղաքի մէջ կամ դաշտի վրայ ուրիշ իեռաւոր կամ մօտաւոր առարկաները մեզի համեմատութեան ցուցակներ կլինին. իսկ ծովուն կամ երկնքին երեսը սովորաբար քան մը չգտնուիր որ անոր իեռաւորութենէն մէկալինը հասկընամք:

Միայն նայուածքով մը ի՞նչպէս կիմանամք քանի մը մեծութիւնը, ծեւը, դիրքը եւ այլն.

— Այս կարողութիւնը մեզի բնածին չէ, այլ երկար փորձով կըստանամք՝ զանազան իեռաւորութեամք առարկաներ տեսնելով:

Խնչէ՞ն է որ կենդանագիրները միշտ տեսնողին աչուըներուն մէջը կնային.

— Վասն զի պատկերին երեսը տափակ լինելով, քաշուածքին համեմատութիւնները նոյն կմնան ամէն տեսակ դրից համար, մանաւանդ երբոր իեռուէն նայուի վրանին:

Խնչէ՞ն է որ երկնային կամարը մեզի տափարակ ու վար իջածի պէս կերեւի.

— Վասն զի մեք երբոր իեռաւոր առարկայի մը ու մեր մէջ զանազան քաներ կտեսնեմք, մտքերնիս կդնեմք թէ այն առարկան շատ իեռու է. ուստի զարմանք չէ որ աչքերնիս խարուի, ու երկինքը դէպ իհորիզոն աւելի իեռու երեւի մեզի քան թէ դէպ ի վեր:

Խնչո՞ւ համար երբոր կրակի կտոր մը շուտ շուտ շարժես՝ կրակէ ժապաւէնի կամ ամբողջ լուսաւոր շրջանակի մը պէս կերեւի.

— Վասն զի լուսոյն զգացումը դեռ կմնայ